


Վարդանն այն առիժ միշտ վազիրց յաղթող,
 Ըզգարսիկ դազանս առնող սանակիրս,
 Արոնէր անդէն,
 Ըզգիշերն ամեն

Բայց յանկարծ անսեպ զնա տապաւառ ի հոյ
 Զքընկոյշ երեսոյն մահուն արխուր բոզ,
 Արպէս թէ ի բնոյ զարթնաւ Եղիշէն,
 Անարեկ եղեալ յայն տեսարանէն,
 Զայնէր նա, Վարդան,
 Ե քուն կնս մահուան,

Ասաց եւ զարմաւ փարեզին ի Հայս,
 Կըրի ի յարման զայս անցք յապազայս,
 Վարդան մեռանի ի սէր իւր ազգինս,
 Կըրկեալ զՀայաստան — քիմայր կամեզին,
 Վարդան — Հայաստան,
 Միշտ փնոյր Հայ անուան:

ՕՐԻՈՐԿ ԵՂԻՍԱՐԱԿԹ ՄՕԼԱՆԱ



Սուրմնու գաւառակի կայֆալու գիւղացի պ. Կրեգոր Կաթեան, Կուշիթեցի Բարեկր. Աղէքսանդր քաճ. Ց. Յովհաննիսեանց եւ Վէորգ քաճանոց Մեկիքեանց ազգային պարտաճանաչութիւնից գրգռած նուիրեցին յօգուտ Մայր Աթոսոյս Վէորգեան ձեմարանի առաջինը՝ քաճ եւ էրճ բարչի, որպիսին նուէր ամ ըստ ամէ պէտքէ շարունակէ մինչեւ իւր մահը. երկրորդը՝ առաճ բարչի, որը նպիսկէս պէտքէ ամ ըստ ամէ Հարունակէ մինչեւ իւր մահը իսկ երրորդը՝ միանուաք նուիրեց քաճ եւ էրճ բարչի:

Խմբագրութիւնս գովելով յիշեալ Բարգեշեաց ազգատիրական զգայմունքը յայտնումէ նոցա իւր ճրտարտակական շնորհակալութիւն եւ քանկանումէ, որ ամեն մի Հայ իւր կարեաց Համեմատ այսօրինակ նուիրաբերութեամբ հետեւէ նոցա բարի օրինակին, քաճ ի մեռ առնելով, որ մի այսպիսի մեծ ազգային Հաստատութիւն, որպիսին է Մայր Աթոսոյս Վէորգեան ձեմարանը, կարոտ է ընդհանուր Ազգի ներթական եւ բարկական սմանդակութեան:

* *

Ըստ ներքնից Հաճութեան Վեճ, Հայրապետի Ազգիս Գարաշումբու Ս. Կախավայի վանուց վանահայր Ղաւկաս վարդապետ Շատարեանց անգամօրեկցաւ ի վանահայրութիւն Մեզրի վանուց ի վիճակին Արևեանց:

* *

Ազգիս Վեճ, Հայրապետի նորքնից բարեհաճութեամբ Բարեշն Արեստակէս վարդապետ Սեդրակեան կարգեցաւ վանահայր Ս. Կախանեայ վանուց ի սեղի Հանդուրեալ Վաճան վարդապետի Բաստամեանց:

* *

Ազգիս Վեհ՝ Հայրապետը, որ որչափ ջանագիր է մտքրել Հայկական եկեղեցին և քրիստոնեական սովորաբերականից եւ զեղծումներից, նույնչափ եւ ջանագիր է նոյն եկեղեցւոյ խափանուած Ազգային բարեկարգութեանը վերստին նորոգել, նորեքումն ուղղեց Ս. Սինոդին մի կանգակ, որի հետ առաջարկելով Աւագ քաճանայից պաշտաման ու պարտաւորութեանց գրաւոր հրահանգութիւնները, բարեհաճեց առաջագրել Ս. Սինոդին տպագրել տալ զայն եւ ուղարկել ամենայն թիմական Ատենից եւ Հոգեւոր կառավարութեանց, որ իւրեանց վիճակներում գտնուած ամեն աւագ քահանայից յանձնեն նրանցից մի մի օրինակ իւրեանց պաշտամունքն ու պարտաւորութիւնքն այն հրահանգութեանց համեմատ վարելու համար:

Նոյն հրահանգութիւնները խոտանումէ խմբագրութիւնս հրատարակել Արարատայ յառաջագոյ ամսաւերտում ի անգեղոսթիւն մեր սիրելի Ազգայնաց:

* * *

Ազգիս Վեհախառ Հայրապետի քարեհաս հրամանաւ Մայր Աթոռոյս Ս. Եջմիածնի միաբան բարեշնորհ խորէն Վարդապետ Ստեփանէ կարգեցաւ Նոր—Նախիջեւանու Ս. Խաչի վանուց վանահայր ի անգի Պետրոս վարդապետի:

* * *

Ս. Երուսաղէմի Զահովքեան վանուց պարտուց բարձման պատուարժան Զանձնաժողովոյ, Գեր. Պատրիարք Կ. Պօլսոյ Ներսէս Արքեպիսկոպոսի եւ Երուսաղէմի Գեր. Պատրիարք Լսայի Արքեպիսկոպոսի խնդրանոց համաձայն Ազգիս Վեհախառ Հայրապետը թոյլատրած էր Ս. Երուսաղէմի միաբաններից երկու վարդապետներ ուղարկել Ռուսաստանի Հայոց մէջ կամուօր նպատակներ հաւաքել նոյն Ս. վանուց պարտուց բարձման համար. ուստի Երուսաղէմի միաբաններից արժանապատիւ վարդապետք Մամբրէ Տ. Մարկոսեան եւ Սահակ Խապոյեան յիշեալ դրամական նպատակաւարութեան պաշտօնի կատարման համար յիշեալ Զանձնաժողովոյ եւ Երուսաղէմի եւ Կ. Պօլսոյ Պատրիարք Արքեպիսկոպոսոց ստորագրութեամբք եւ Ս. Սինոդից վաւերացուցեալ երկու ամբարներով հրաման ստացած են, Մամբրէ վարդապետն Նամախալոյ, Ատրախանայ, Բեռարաբոյ եւ Նոր—Նախիջեւանի վիճակաց մերազնէից մէջ, իսկ Սահակ վարդապետն՝ Երեւանայ, Տըփլիսու եւ Արցախու (Ղարապաղու) վիճակաց մերազնէից մէջ կամուօր նուէր եւ նըպատակներ ստանալոյ համար, իւրաքանչիւրը իւր որոշեալ կողմերը շրջագայելու ելած է: Նպատակաւարութիւնը մի անգամի համար է. եւ իւրաքանչիւր նպատակաւար ստորագրել վաւերացուցեալ ամբարներում միայն, որ մի մի հատ ունի իւրաքանչիւր նպատակաւար վարդապետն:

Քաջայոյ եմք, որ Ռուսիոյ մեր սիրելի ազգայնք իւրեանց կարեաց չափով կջանան նպատակ առատ նուիրաբերութեամբք ի բարձումն մեծադումար պարտուց յիշեալ Ս. Վանուց ի վառս եւ ի պատիւ Տնօրինական Ս. Տեղեաց եւ ի պարծանա Ազգիս:

ՅՕՐԱԳՐՈՒԹԵԱՆՑ ՍԻՆՕԳԻ.

Ի 25 Նոյեմբերի 1884 ամի. Որովհետեւ Գետաշէնցի Սահակ քահանայ Արքեպիսկոպոսի վստանակալ է կատարել զբացասակ պակ Յովնանու Աւաղեան ընդ Սիրամարզի Յովնանիսեանց. ըստ հրամանի Վեհ. Հայրապետի Ազգիս Ս. Սինոդին ի զուշում թիւն եւ ի խրատ արգել զնա ի քահանայադործութենէ եւ ենթարկեաց անորոշ ժամանակաւ ընդ եկեղեցական ապաշխարանօք, զի սաղմոս ի ձեռին առ զբան անգական եկեղեցւոյ բաւեցէ զյանցանա իւր: